



նուան պարտգանելը խիստ գյաւղին էին, առկօղն չերտադ. Կապիսորոցին ասուն յարմար էր եւ այնպէս վարուեցաւ որ նե՛կ իր և հասպետը (Ս. Վահան Խայագետը) եւ թէ Կազզինքի կուամարութեանը գոհ ըստ։ Խորը նուիրածի փախանորդ բլատիվ՝ ամենան իր վրայ ունեցած մեծարարն ու վասահութեան աւելցուց, եւ թէստ 1813ին Փարիզ նորէն նուիրակ խրիստուու ասեն՝ մինչ նուիրակ չեղացաւ թէ եւ Գալլինիքի կառավարութեանը կը խընդուրէր ու, (օրովհետեւ քահանապատճեան զարդարանին ուսուցութիւնն է պարփակ երեւ, ելի՛ նուիրակ մէնեան մէկն անթիշապէս քարձրացընել, հապաւուից էրկրորդական տեղ մը նուիրակութիւնն ընելին եւաւ, ) բոլոց երկու ասրի ետքը Կ. Առաջինին նուիրակ խրիստուցաւ, եւ մերը Փարիզի նուիրակ եղաւ, նորէն Գալլինիքի կառավարութեան իննուրելուի։ Դազ Կարիգապատճին պատիսիք բարձր որացածունք ու նորութշան գործքերով թուուցի իր յաջրգներաւ շատ աղին օրինակներ, իր մահն եկից էցւաց, վեհապատճան կայսեր ու կառավարութեան մէջ ցաւ պատճառեց։

፲፻፭፻፯፻

Եւ ՏԵՐԵՎՈՐԻ Խորհրդին Յանձնիք 1355 Կատերի մէջ Գլուխիչուրա մարդ է զըս Հետևեալ Խօնդիրն ը-  
րաւ : Քիչ մը յաս աշ Մակուտէցին տուած ծանրա-  
կըս ակնչութեան նկատմանը կը Համարձակի՛  
Հարցում՝ մ' ընել իմ բարեկալիս, արտաքին գոր-  
ծոց պաշտօնենին : Յիշեալ յաղթին տուած տե-  
ղեկութիւնն ուռ է որ Միջնիկրական ծախոն մէջ  
եղադ գայզիական ու անդդիմերուն  
համան գացած է գեղ ի Զանագ զ ամսի երժայա-  
ւու . Ցունտաս ու տը լու Արև ծովապետները Հրաման  
ընդունած են իրենց կառավարութեանց վեսպան-  
ներէն ընդունելու Հրահանգներնում համեմատ՝ ի-  
րուրու . Հետ միաբան դործելու : Ակադ է որ խոստ-  
վածիք մէն ես աս լուրը, օրուն օրանց կը ըալ-  
ճամ որ առցյալ ը լայ, խիստ համութեամբ կարդա-  
ցի : Հիմա չէմ ուղեր Հարցում ընել ինչ արգեւոր  
առ Հրահանգները պէտք չէր մի որ յառավագայն  
արուելին, ասոր վայր եաքը կրնաց քննութիւն մ' ըլ-  
լայ : Բայց ես համաստ հանկուսած եմ որ եթէ առ  
երկիրն ինդադառական խորհրդականները Կաղղիա-  
ց ոյ կայսեր կառավարութեան հետ որանց միա-  
բան գործերը ը լիսն ա, եթէ առ երկու ակա-  
մի եանց Սիսիրիկական ծովուն մը զ զած նուռառոր-  
միջները միաբանութեամբ գործ ելու . ը լիսն, անկա-  
րելի է որ Երանքի խաղաղութիւնը պատերազմոյ-  
ն աւրուի, եւ եթէ գերախառութեամբ պատերազ-  
մի ձեռնապես թիւն առ ը լայ, անհնար է որ նոյնէ  
երկացն առեւ : Այս համար յիշեալ լափարին տուած  
այս լուրը խիստ համութեամբ կարդացի եւ կը  
համարձակի՛ Հարցընելու իմ ավտուական բարե-  
կամիո մէն արգեւոր նոյն լուրը հշանքին է :

Գլարքենտօնի կոմիզ պատասխանեց : Խմ աղջաւա  
կան բարեկամին պատասխան կու տամ որ Մայրէն  
ըստ լուրջ հասարեալ հշմարիտ է : Հու երբ որ լուր  
հառու թի Ե Անչիրով իշխանութիւն կոտուածնուու պրուեն  
մենուելին քանի մ'որ ևսդը ուսւսի գեազանատա  
բոյը անձնելին ալ անոր եւաեւն մէկնած էն, եւ  
երբոր ուսւսի ու օտանեան տէրութեան մէջ ամէն  
պաշտամական յորբուրութեալց կարուելովն չեւ  
վիճակութիւն ուրագաներ ուշ ընկերացածն, մէծա-  
փառ թաղ ուհի ոյն կառավարութիւնն իրեն պարու  
սեպեց Նրա Արքէկքիրզգին ինալոր իշխանութիւն  
տաղը, Կառավարութիւնն վոյ եւ մի եւ նոյն տակն Յուն-  
ասու ծովագետն հրաման խրիելու որ Զանադ գա-  
լէսիր մօտենոց աւ մօծադա . մազուհոյն կոստոն-  
ցնուողուն կեցող գեւողունն հրամանելուն ուրասե-  
նցնելու հմագիտ է որ գործերը գաղփանկան կո-  
ռուու ավարութեան միարան խորհրդակցութեամբն եւ-  
զուն, որ կառավարութիւնը (մնացէն որ ես հոս շատ  
անդամ զբացած եմ) մինչեւ հիմնյ, ու նաև հայ-  
կադրած եմ՝ ըստը, Ներկայ խնդրոց մէջ ոչ, մէ-  
ծափառ թագուհոյն կառավարութեան հետուանց  
համամատութեամբ կը գործէ : Երկու երկիրներու այ-  
դեպատենքուն եւ ծովագետերուն առած հրա-  
մաններն ըստ դիմաւոր ինսուանն իրացու հետ բա-  
րըովին նոյն են . երկու կառավարութիւններն ալ  
կը յուս աս ու կը սպասեն որ իրենց կառաւնցու-  
ողիս կեցող երեսունամետիր հմանիւսան իրենց  
յանձնուած լինալոր իշխանութիւնը նոյն շափառ-  
ուութեամբ ու ընթացաւնեամբ պիտի գործու-  
թեն . բայց կը յօւսան միանգամաց որ նոյն լինալոր  
իշխանութիւնը գործած եւը պէտք պիտի շըլլոց : Առ  
համեստն, նոյնիւ նաև այլուական բարեկամ ակն-  
որիկեց, իրեւն զբուշութիւն մը ձեռք առնաւեցու  
եւազ գժուարութիւններուն կառավարուն լուծում  
առլու համեր, պոտն իր ամէն վարութեամբը կը  
քանայ մէծաթան թագուհոյն կառավարութիւնը :  
Տէրքի կունիւ ։ Գլարքենտօնին ըստ, կրտո՞ք մի ար-

զեօք նոյն հրահանդաց ծովագեսներուն իրկա ած  
օրն ըստ ։ Եղաս Կրտենուն պատուիրանեց թէ նշյն  
որ չմ կընար ըստ ։ Կամ Ռէնչիբով իշխանին մեկ-  
նելու լուրջ առնուած օրն էր եւ կամ անոր եր-  
կըսդու օրը ։

— Λέγεται το πρότυπο της Ελληνικής Δημοκρατίας ότι σημαντικότερος είναι ο πολιτισμός της αρχαίας Ελλάδος (τα γαλαζιάτες) ή αντίστοιχα η μεσαιωνική παραδοσιακή πολιτισμός της Ελλάδος (τα καρύδια). Η αρχαία Ελλάδα διατηρείται στην Ελληνική πολιτισμική παράδοση, η μεσαιωνική στην Ελληνική παραδοσιακή πολιτισμική παράδοση. Η αρχαία Ελλάδα διατηρείται στην Ελληνική πολιτισμική παράδοση, η μεσαιωνική στην Ελληνική παραδοσιακή πολιτισμική παράδοση.

፳፻፲፭፻፯፪

ՀԱՅԻ. Յանձնուի 14: Այսոր վեհափոռ թշուաւոր մասը ճառ խօսելով խորհրդականոցը բայցաւ: Ենայք իմ, ըստու, շատ շրաբեցաց եղիք որ տեսայ թէ հազարաւոր մարդիկ երեխոց ազգաին զգացունենքեն ու շահէրեն զրգուած խնիդ դիմեցին, պրեկ զի անոնց ոգնենք: Ես ալ ճանշարժով որ խմ պարագս և առջևայն սպուտներուն ու իրաւանց օգնել, խորհրդով օրչուեցի որ անոնց խնդիրը չմերենք: Այսոր համար հաւատեցայ քանի մը պաշտօնեցի խնդրայն, ուրուիք հրատարիլ ու զեցին, եւ անոնց տեղ հաւատարիմ ու պահանջմ մարդիկ ընտրեցի: Կայսէր պատգամաւորոց ժողով լուծեցի: Այսոր օրպախ եմ որ նորդին երիւու ունեածիներուն անձաւց մեջ կը զրաւարիմ: Այսուհետեւ անսուրակցոյն օրէնտդիր իշխանութեան գործքը կը լուց արտապատու աղէկ միաւանութիւնը հստատաւի, եւ ի ներքուստ ալ աճեցող ու զարգացող հանգստաւելու պիճակի շարունակել: Խայց շատ կը ցաւիմ որ քիչ ժամանակէ մեր երան գծուարութիւնը կէւ բարբութիւններացած չէ: Կամ ավարաթիւնն աղէկ հանգստած է որ պայման

արտանուերը դաշտեցնելոյ համոր՝ պրենք պի առ  
և Հիմնական սրբնաց վեցերորդ զըմին եւելովեցա-  
հան ընկերութեանը (ոպերայի գալանակիրեցուն)՝  
իրաւուներներ կը չնորդէ. բայց կառավարութեան  
վկայ ալ պարագ կը զնէ՝ որ անենք ի գործ գրությու-  
ասեն կարենաց միջն օրինաց զօրութիւնն արմել:  
Առաջի ևս առ ընկերու համոր ձեր զործակցութիւնն  
ալ կ'ուզեմ և զիսեմ որ մեր ժ պայմանեան շափա-  
ռությունն ու հանգարաւութիւնն ձեր վկայ կը տիրէ  
եւ ձեր բնազգին իմ ալ առաջին ջանքս կ'ըլլաց ձեռք  
առնել ու հաստատել երանակուն ժողովաւութիւնն  
ուղղականըք, որն որ շամ զարերէ մեր երկրին  
տեսնական է, եւ փախչել ան ամեն բանը՝ որ մի և  
ուրի Հայունեաց որդիններուն մեջ երկրուուկուն թիւ. ու  
կընայ հանել: Աս կ'երազը կարելի կ'ըլլաց պայմանի  
միջնակ մը յառ ալ բերել, որուն մեջ աւրաւթիւնը  
առնեն եւել գիշական ընկերութեանց հաւասար որաշու-  
պանութիւն ընկերու կորող կ'ըլլաց. և օրուն մեջ  
դարձեալ բարզ ան գուանակները միարան մի և  
այս իրաւոյի ու անկազմակալ որինաց Հայունե-  
րով՝ իրենց ազատութեան ու անկախութեան երաշ-  
խաւորութիւններ կը գտնեն:

— Երեկ Թագավորական մշտա մ'ելաւ, որպիս, Պարքեց ակրութեան խորհրդոյն անդամ աշխատեցաւ: Առ ըստորոշիւնը թագավորուն տնօնակի բրած է: Դր. Պարքեց երևակի ուղարկուած ամէ է: 1818էն միջնը 1861 Մասքընիսդի կողմունէ խորհուած պատգամաւոր, եւ չափուած ազատական կազմակեցունենէր:

キセラクトセシテ

Ձմեր ըստուծ պատշի լրագրքն թղթակիցներէն  
մէկը կ'ըսէ որ Առարինցի ու Հեղունախայի մէջ մասն  
գրքառ թիվներուն վերջը զայտն զես կատարեալ  
էշն մը չկայ : Կանոնակցութիւնը չու վերջով այնպիսի  
որու պարտաւորութիւնն մ'առնել քանի որով ա-  
ղասասանարան ըլլալու իրաւունքն էրնոց հրաժարիւ,  
փոյսերակին կուավարութիւնը պատշաճ և պետք  
որ զինանշան բանի մը տունող լուսմայք չչ'առնել . այդ  
Հեղունախայի գէմ՝ պարագի հերօսով մը վարութիւ-  
նէն կերպար որ շատոնց կը փարուին պարզն ու  
հուսաստուծ : Առաջի թէ ուղիղ քարինցից իսկուն անկից  
Նիւնեան կանու եցու , բայց վետպատճեան հաղոր-  
դութիւնն ըրպարութիւն չկարու եցու , մանաւոնդ թէ  
ունի մէջ զետպանագիւնու պաշտամանէր մը թառ  
պահեցաւ , որպէս վե այլք : Այլ զարդքերը կատարէ :  
Հսկից ընական կերպար կը հետեւ եր որ գալշակցու-  
թիւնն այ և իւնեան կերպը հեղունախայն գործա-

կատարին հրաման խուռել որ գալունեալ իր պաշտօնը  
ձևուր տանե և գալունեալ կազմութեան կողմանեց գործէ։  
Իսկ բայն զվարա որ փախուսականաց ինքորդոյն նկատ-  
մանը՝ Աւազորին միշտ իր պահանջմանը վկայ է։  
ացած է և և կուզէ որ Հերակլիոն անոնց համար է-  
րաշխառ պատթին առց։ Ասմոցմէ զառ առ ալ Ծիծ-  
ոփիս կերեւաց որ Կայսերական կառավարութեան  
ուրիշ բներու որչումներուն մեկ մոռն այ իր կեր-  
անանցի դաշնակիցներէն ու Դաշդիպայն կախուած  
են։ Ասկայն կը կարծուի որ ամենայն ինչ սկրով  
կը բառաւածի, որովհետեւ վատանքը հասարակաց է,  
և Տեսաւորուր ոլ բազդ Հերութեանից մերժաւոր  
ենուց աերա թեւանց հարկաւոր է, որ անոր ապա-  
տանապան ըլլալու բրաւանց մեջնում մը գրուի։

— Արդեմ թուշտի է բայց մեկ թղթի ակնյալը չե-  
տակայի ներփակ պիճակին վրայ հասուած մը կը  
զգքէ, որմէ համառաւելով հոս կը գնենքը: — Հե-  
տուածեախայի հիմնական պիճակը հասուածից մաս-  
դրութեան արժանիք է, այդպիսի երեխը մ'ը լուսագի-  
րու որ արեւ մասեան էւրոպայի կենտրոնն է, և ու կեր-  
մանացի, գաղղիացի ու իսաւացի աղքեր կը բաշ-  
կանայ: Այստեղ է որ հեղուեառական գողնությու-  
թեանու անկարգ պիճակը խաղաղ և առաջիկ եան մէջ  
բաշարական պատերազմի մը յուղմանցը կը մու-  
զանէ և գրացի աւրութեանց հետ ալ շարունակ  
փոստաւոր քէներ կը յարուցան: Քրոսպուրիք  
մէջ Երմաստականաց փարու խումբ մը ժողովութեան  
ապօնութեան համեստ ու որսչութանուկան մասն  
դէմ բունութեան վարչութիւնն մը կը ցացընէ, որ  
Հեղուեախայի ընդհանուր իրաւանց բոլորավին  
հակառակ է: Հանդարան և անմեղ մարդկուն ընծաց  
դրաւումը ընտրութեանց մէջ բունութիւն, ու դրա-  
խան առաջրգաց ու քսհմանաց պաօսքը, կրօն  
դէմ անպատճենին ու ոճիքը, և սարի քաջ-  
քացիներուն ստացւածոց ու ոնձին սորանուն,  
մէսան գէմ զարծաւած յուղամքները սովորակած  
առ և զգած նն: Արարարիքի մէջ Երմաստականաց  
կործած անյօւր շարեաց վկայ տրուած հասուածուն  
ամբաստունութիւններուն գէմ՝ զայնակցութեան  
ժողովքին անմայն կիցաւ, և հիմնկ իրեւը վերըն  
աստիճանի անկարգութեան համելէն եաքը արգե-  
ւելու կը ջանայ:

Ա աստի Խոհնդրություն պարզեցած մարդկան կառավա-  
ռութեան, յանձնաւած է, որով Հանունիք յեղաբա-  
նական ապահոված բնկերութեան հետ մանաւէ կա-  
զակցութեան մէջ էն . քաղաքացիք իրենց կը մի  
պաշտամանց ազատութենէն դժկուած են, և կա-  
մազարութեան կողմանէ իրենց վրաց պատահ արէա-  
լու անհաւառ մարդիկներն իբրև, ժողովրդակա-  
նականելու պարտաւորած են : Եթեն ըստ քաղաքա-  
րութիւն որ գիտութեանց ու արուեստից մարդկանը  
ընդ էլ, կամոց համաց իր առջի ապդեցումինը  
փարսչուցնելու սկսաւ, որովհետեւ նոյն մար-  
դանաց ոչ արմատականութիւնը, ոչ, չէ մօ քայլ հա-  
յր հրամանափառութեան (զիկոստարութեան) ա-  
մոռը դրած է : + + + + + Աս համարակ Վալեսի, Շի-  
նելու քայլի, Կասպինի, Կրայագուրի եւ Նուցեանի մէջ  
առկա աթիւ անհուառներն ու խովզարները:  
Համեստ ու հանգուրա բազմաթեան վրաց որէնք կա-  
ռաւ, թէ ու զպանաց եւ թէ բարքականց վրա:

Ալւորի նահանգին բամատականները քանի որ  
ժողովրդնեան ըրած բողոքով ըցաւերնին պարագ իւ-  
նելով՝ հարուած մ' թիրունեցան, և ոյն նահանգը շա-  
ռուական քաղաքական պատերազմի վախ կը կը:  
Դեռի կատարի կատարութեան մէջ ազգ եցութիւն ու-  
նեցանելով՝ Պատճենին անձնական բարեկամութիւ-  
նն է: Վրաստականաց անուգործութիւնը շինուած ու-  
սումնական հիմնորդիթեանց, որոնց Հերուեստից  
իրացն էին: Խընանութեան համար ու վայրին ամեն-  
դին բացի, Կառունի ու Կաջազդի մենապանները  
ոգանելու կամ կարծանելու սկսաւ: բոլոր և բա-  
զայի առջեւ հուզակաւոր եղող գիտակները նախո-  
սանոց վւասուեցան, որպէս վե նոյն մենապանները  
յեղափակութեան տորած ման դպրոցներու փխա-  
զութիւն: Աղջակետ ու զագաֆատ նոհանդերը Արմա-  
ռականնենին այ ոս գեղեցիկ օրինութիւն հետեւ-  
ով՝ իրենց մէջ գտնուած առումնական հիմնորդ-  
ների ները կործանեցին: Պարբարոսական վայրենա-  
նութիւնը (Խոսկնի) վիրեւք պատեցոց եւ ու-  
նուկ ընդհանուր մերգի կոցին աղբին օգտին աշխատու-  
թիւնութիւնը բնացելու, որոնց իրենց օրուակար-  
և բարեպաշտ ընկերութիւնը Ա. Քենաչորով  
լաւիրին մէջ ընդհանուրու գագաթին ու ձնաներու մէջ  
զ զարն կը զնենի: Եսայսին է ուրեմն որ Հերու-  
ստից նահանգներու շատերը յեղաշրջական ըլլա-  
ւագինեցն ըն տակ կը հնձեն:

Իրաց առ վիճակի զբացի և բնիքներուն ալ մէն  
խանդի կը պատճառէ. հաւզեմ՝ ըստ ան իրավակա-  
սպասուածորթիք՝ ո՞նչ որ Կաղջիայի, Վերմանիոցի  
և Առարիայի մէջ զանուող ժողովութեան ժեղափո-

խոհանոց մասն առ արժատական նոհանքներուն ներք-  
ից կառավագութիւններէն կը գտնեն. չեմ ուղեր-  
խորդ Աւրաւետիսի մէջ գտնուայ ան բատկական  
ժամանակաշինութան վկայ՝ որմէք նցյ երկիրը չէ Եւ-  
ազանուարան, Հազար պատերազմական ակնոց մը  
ձեւացոցած են, եւ միշտ յարձակման պատրա-  
ստիւն կը տնտեն, եւ արգէն ըստ ինքնան յայտնի  
է թէ ինչ վաստակութ օրինակ է տարկա մեր երկիր-  
ներուն օրմէք Հազար պատհավութեան ու խաղա-  
ռ թեան ճամբան մասն են:

ՅՈՒՆԱՍՏԱՆ

Խաչովն որ ուրիշ անգամ ծանօցած էինք, առաջ կուսափառթիւնը Օսմանեան տերութիւնու ու իր առհմաններուն մեջ եղած երկու գեղի վկաց զօրք խորքած ու զանոնք դրաւած էր, եւ ասոր համար ալ Եօյն կուսափառթեանց մեջ վեց եղած էր: Աս խաչը մերը պայպակեցր համար կատանեգնուուզուց մեջ մեծ տերութեանց իրաւունքիներն ի նորագու բործագուն կրան որոշեցին եւ Աթէնքի գահընին ծանօցին որ զօրքը աս համաներէն ևս կանչէ: Սակայն Յանաչ գահին անոնց ինչըսաքը ըստուց կատարել, պատճառ բերելով որ ոն զօրքն աւագակոյ յորդական մերաւն գետ գնեցր: Համար է: Հիմա Քըսուի որ Լորու հայրենաւոն սորեն Աթէնքի գահին յայտագիր մը խարսիծ ու զօրքին հնա մաշան համար պատճենած ըլլոյ: Յանաչ կառավարութիւնն ալ մերժիւեալ պատճառը յասած բերելով՝ պատճենածէր է որ զօրքը զգուշութեան համար է: Վերապարփի Ըստանուր լուսին ոյ ու բնուպքի մասնաւոր կատարեալ այսպէս: Այս հաստատեն որ Աթ զիսայի կը զիք: «Այս հաստատեն որ Աթ զիսայի կը զիք»:

ԱՐԴՅՈՒՆԱԴՐ

Պէտք թէրեւնէ լուսակը Մայիսի 12ին գուսէի կառավարութեան կազմանէ իր գեւապահներուն խարուած շօջաբերականէը կը հրատապակէ, ԱՌԵՆցիքով իշխաննին վկայ պարագազ, Բնակեան ննիք կը ըստ, ինեւ մը չափաւանդ լրեցը վերը ընենելու համար ։ Մենք նոյն շնչարերականնեն մինակ համարատ իմաստը քաղելով ։ Հոր կը գնենիք, որպէս զի այսպէս ծանրակի խորուած պրուած մը մեր լուսակըն մէջն ոպակա չըլլաց ։ Բոլոյ առաջ ամենեւ ին համանաձ չենք ըլլար ասոր մէջ եղան խօսքերուն ։

Հազարամինութեան է Հռոմականական թէկրթէերու մէջ կորպորացուուն ան ըստը թէ մէկը ուղարք բայսնք մը երիբանիք ընդունածիք, մը ասխարհու առջևնունեալը մէր օգտանք կանոնաւ պար, կոմը Կաստոնաւու պարագանեալ անուննեցր է և վար առնելու բրուուց անձնուց, կոմը Օանանան անդաւ թէ առ մէջ բնու եւ ից հաջուոր պաշտպանակաթիք մ'անձնուալ: Արդէն յայսնիք է ձեզի թէ մը կարող պարափ չ'ուզը Օանանան անքանեան կործ անունը, զորն որ եկաւ ան զար աղօսուած է և ան նշանակ է իր բարձրաց որ ներկայ պիտի ան անձնուած է ան անձնուած է:

ապրում են յարականքում և գործ առաջ դրանքը պահպանվում են ու առաջ իրաց տեսնել թէ լինչափ անհիմ են ան յըրը՝ որով Աթենքավ իշխանին կառասնազնութիւն պրիվու ունեցած պարագաների վեցը կը պարագին. ինչու ո՞ւ ի՞ւ ո՞ւ զի՞ւ մի հանի ։ Տեղաւոր խոնակներուն մերժ մի առաջ էր :

Ազգին բառանձության օնմեջեւած աշխատվելուն կողմանը հրաժարականից մը արքեւութեան եթեղակայ ոչ պատասխանական իրաւությանը պարագան էին Ա. Տեղադր նկատմամբ արք եղբար թեթի զեհետ եկեղեցուց մէն պահ բանականը Լուսնացու պատրիարքին տրամադրուն, որն արքայուն հրաժարականի մէջ բարակար համարու աճորեւուն եկեղեցաց իրաւունք էր, ու ուստի ու յօւնական գառափակություն աշխացու ժամանակ իրաւունք պարագայուն: Կանոն մէր կազմեւ արք ած հրաժարականի մը յունականը զ եւ բները բառական պատճառ էր իրեն շատ ամ մէն հասուցած ու գերաւ: Ապայդ թէք ուղիղ նույնըն հասուցած խորացական կերպով պահպանից, պահ համար էլ առեւ ԱՌնչերութիւն կառանանուապիս երթարք: ԱՌնչերութիւն ուղարկուն երկան վահանան անհերթ մէջ ուղիղ բանի աւել չըրուած հրաժարականից անել այս կարգադրանքին մը ընկեր առանց վերընն առնեն մէր Լուսնացու պարագան իրաւունքները վերըններաւ: Եւ երկրորդ նոյն կարգադրանքին մէր հասուատել վահանան առնենացարք (աւել) մը որն որ թէւ անցած վահանան անզ յացեն ու թէւ անցարցին ապահովութիւն ունեց: Առ աջնան երկան վիճականքին թէն կունի զրախ երկան նոր հրաժարականին պարագան, որնոր գուշացայի գերապետին կարևոր ազ ընդդիմութիւն թիւն չը տաւ բայց գետապատճենը կը մնայ երկրորդ նոր վահանան առ վերըններուն եղածին համարու ու վերըններուն երկան հրաժարականին ըստ պահպանի թէւ ան համար ԱՌնչերութիւն բանանան էր որ պահպանաց առ մէն թօն:

Առաջ մը բնութէ ուղարկը Օսմանեան համագալուք  
թիւնը բայց յառակ զաշտապրութեան մը փոց խօսք  
չկար: Ես ու ույս համապրութեան ձեւին բացառակիրակա-  
գիւթէ եւ իրան բացացիւթէ այս Օսմանեան թիւնը  
կորդի մի հապետաթեան իրաւուց զարդէ կայ և թէ  
կրծք աւան ունի մայիս մշտնիւնսուոր իրաւուցիւ կը ուղարկ  
Օսմանեան աւելան թէ այս դրաբարեան մէջ մասնը և  
բայց չեն կրծք միքանէլ թէ տակիս ինչ տարրեար-  
թիւն անի Աւարիացի ու Պարզիացի՝ Օսմանեան աւ-  
արութեան հայ բառը զաշտապրութիւնը եւ ույժի

12 Առաջ առ ուստի եցան, գրմաք զեպ ի թէնէտու  
ուղցուած էին: Այս կազմուի թէ Գաղղիայի Նաւա-  
տօրժիշտ այ ամսոյ 12ին Սպալաթինոցն ճամբայ ելլ:

— Ըստոյն Օֆի Շուլի 1: Ենի բայց առան չոքէնառը  
Կոստանդնուպոլիս Հայութ, գրով Առաք դեսպո-  
Նատան Պալատին քարուուրը իր ակրոնեան  
Փիրտագիրը բերաւ, պատասխանի համար ուժ օր  
Ժամանակի տակով:

— Արեւելքուն լոտպիրներան մէջ մէս ուրա-  
խովթիամբ կը կարգանք որ վեհափոռ Սուլդուրը  
Տիւ վենց պերճապատի զերդ աստանին երկարժու-  
մանամիեց հաւատարիմ եւապութեանց վրայ ունե-  
ցած կայսերական հանութիւնը նոր ցոյց մը տալու  
համար, մէծաշուք կարսպիս ողէին և բարձրապա-  
տիր Միհրան ու Պաղսու Զելեպիներուն ԱՌԵՋԻՒԵՐԵՐԻ  
շքանշանը շնորհէց : Առ կայսերական շնորհքը որն  
որ չէ թէ միայն նզն պերճառուք գերգաստանին,  
հապա նաև բոլոր աղքին մէծ պատիւ է, ամենուն  
նոր յարդոր ու զրդիւ կու տայ իրաքանչիւք իր  
տատինանին համեման՝ հաւատարիմ եամբ ու ե-  
ռունդեամբ իր պարօքերը կասարելու, որպէս վե-  
հափոռ կայսեր առ հանութիւնն որէ որ աւելաց :

1088). Առաջաւելու անուն չոփենաւը Յունիսի  
16-ին Աղքամանդրից պայման համար լով՝ Պոմպային  
ու Ապրամ պայման պայման լով բերաւ։ Ապա զինուոցը  
ու Պիրմանները բարեկարգ էլեանութիւն ունե-  
ցող անձներներն Խարիթ Արին քաղլ քաղլ գարով՝  
կը հարծաւ եր որ բանը պիտի բինցընեն, մասուանուց  
որ ընդ Հանուր կառավարը երկիրն ասհմաններուն  
նկատմամբ քանի մը զիշումներ բան եր ու Ի. Էկուուց  
միացն գոհ կը լլուր։ Ըստ Հանուր կառավարը ասուր  
մուց պիրմաններ պատուամասութենաւն ՅՈ օր ժաման-  
ակ տուաւ։ Ապա այն մեկուլ կորմանն ալ պատրի  
չոփենաւելուն իրաւատաք գետեն զեկ ի Ա. այ նաև  
արկելու պատասխանթիւններ կը տեսնեմ։ Ես  
պարիթ Զին Ա. անդուննեն եկած ընդուն նայելով  
Անդիացիք գոհիննեն նորէն առեր են։

፳፻፲፭

Առ առերքութեան երեւելի լըսերն ասոնք են և պարագանեկ Վարագ 21-ին ամքնիկ ու Քիւնիկու քաղաքը ները դրաւեր են. բայց առաջնորդ նորէն թող տալու առիրուել են. Կը ըստի ալ որ Ապրիլի ինին Հետմահի և ունի կոյսյուրական զօրակիւտէն խիստ չարգ մ'ընդունած բըստ՝ զաշի վայր 2000 մետր թող տալով: Ըստի հայր մէջ, ուր առուատը բազուած եւ բոլոր ժողովուրգը իմաստնուր վայր է, առարնեցը շատ ժողովներ ըստն եւ միջնակամ զօրաց դունդ մը կոյսյույն ապաստիներուն յարձակնենց ու մ'զնեն լու համար: Հանկերոնկ կեցաղ զըրաց շամ հնակերին մէկը հրանեն ընդունելուց որ հիւսիսային կողմն ար շաւելու պատրաստ էինաւ: Ամերիկացի շօգենաւ մը շանկայն գէպի ի համբինկ նաւելու, փոք մ'ըստ առաջնա գետն որուարց կարդի աճած բըստը՝ եռ դառնաւը. տօնաւ եցաւ. եւ հիմուն Ամերիկացի հիւսիսային առաջնաւ երիամի նեստեր կեցեր է Սէաւ մարտուած ընդհանար կառուլսը հիման անուագարց սպանեած է. իսկ Ապշանկաչ ու ու աճաւած գլխաւոր պաշտօնեն զիստուուր մինչեւ աշուն ուշացուեցաւ եւ կը ցուսպահի որ ոն ժամանակ իրեն նորչը կը վայր:

ՕՐՈՇԱԿԱՆՆԵՐ

ପ୍ରକାଶକ ପତ୍ର

၁၂၃

አዲሱ በዚህ የትምህር ስምምነት ነው እንደሆነ

Հ ՅԵՂ գահաւանիցի մը քայլ, որուն մերկ ու ժայռ  
առա գաբաթթներն եղի բնելով զարդարուած ու  
բարձրացած կը տեսնուեին, և ապա իր ՀՀ-ՆԵՐԱՆԿՐՈՎ  
փառափի կը հանգչըր: Խմերն ալ առինքներու նման  
է բարդոց շրու կոցմբ բանակուած զինոր կը պատեին, եւ  
անոր զ եմբին վկա նոր առ ան արտավազ թաւաճախիս  
մետասփի մը մը համազ եղալ երեսի մը արտավազ պէս

անոր ին զելութ դևաքին բի ծր կը աշխարհին :

Ա աշուագեաը համանիք կատաղելին եռեւ՝ ուրեմն  
ազատորդ ոյն քափի գործի միաս հետը խամբի ։ ՄԵ  
բառ առավելին իր ինչ ազեկ յաջուցան, բայս ։ Չոք  
աւ միեւէլի ուղրդ, շատ քաջութեամբ կունեցաց  
զնեց պատերազմել առևնելու մըդին մեզի մեծ ուրա  
խոժիւն մին էր։ Բայց կ առաջէ մ' պատերազմի մեջ ա

մաներ, կորդեմ շատեն առելի յանդառաթիւն ընկը ու աղոթելութը՝ անվագաւը ու անպուժը են, իրենց զքժ բախս ու աղաթավիզի կիւնաց վայս առնեն, ին հոգ յանձնաւ արդին լցոր մերժացնելու տակն՝ ոչ աշխաթիւն կամ մեծանուն թիւն երկը չեն բներ, եւ աղջք շանեցազ դաշտանի պես մարդուն ամեն մէկ անզամք կը ջախտա ինեն ու կը ջարդեն։ Չեր զըսկն բնկար նետի կան թրց մը հարստացը իրենց շատ անձկաղը է։ Այսու եմ որ ձեզ ու ան մերը թեթեն։ Եւ այս կը ինուրեա որ այսուհետեւ, անձամբ շարուիլ։ Ճեր պարզաբարի տարի պարզիք ու բազալուսուց գեմ մի շաղացնելը, մենք ձեզ համար կը կուտին։

Այսուհետ պահէ, պատաժանանց խթանին Վարդ  
Երմանը անգումնից զիս ձեր պահանջն ըստ - իրքեւ գլուխ  
ալ կ'ողէմ ձեզի հետ մէկանը կուտի, թեզիւ եւ  
դիշ, Մ'ա եփի պահանջն ովտոք և բայց : . . . Ա մասն  
ովտոք, նայէ ովք և ան, մեր բնիկերթերը քաշեր տեղան հօս  
մարդ օք կը բերեն :

**¶** የዕለታዊትና ማንኛውያቻይ ንግድዎን ቁልጂ, ጥሩ ልዩ  
ትርክስ ምሬዋጥኩና ሆኖ የዕለታዊትና ምሬዋጥኩ መ-  
ቻዎን ንብረቱ ማጣጫ : እዱ የዕለታዊትና ንብረቱ መሳሪ ነገሮች ሲያስ-

ապօնքը ուստի կերպուր ու բազեին կը մերժեմ։ բայց  
անոնց զինուոր պար Ծաղկին բարեկաթենին պրտու-  
ի զու և Արակն եր, որի որ ձեռք ինչուր կուպանդու-  
կուած ու կալվանդուած, երկու ամեր պատճենուուրերի-  
ն առաւ առ մեջ պարագան։ Վար ուստի եւսկամ։ Հա-

Ա պար առ խաղով թի տեսէն եւսէն, անմիջապէս եւ  
քանի ուրիշ կազմ դարձանց իր շին առ արօսի գեղազեկի  
պլանետներ Եւզոյ արցան ընկերու ծան կելու համար, արժուց  
կարգաբար վեճին ուղարկութեամբ կ առավելն : Եթ ուշ  
քին խորս ու զատկան բան կ երևար մորդ ու մը մա-  
սունակ վիճա տաք, մանաւանդ սինորին դժբախտ մը,  
որի որ թե ական իր յանցանցն ընկերու շատանց արգելու ան-  
պատեսից արժանիք եղան եր, ու այս վիճակ անպին, զա-  
տաւ ու զայդապար ստցեւը կը ինչպար է ստրաց աղ-  
ինի սիրան իր ձոյին մը աստանի կը զարծեր . մասու-  
նակ երք որ պարզանան աշուշներ գոյցորաց առա-  
ջակին վրա անեկեց, ու եթի եւս զիթայա սովորմանց  
իրաց ու թափանցիկ անուն ներքին բազմանդիք՝ որ կ'ու-  
ղիք վորդ բնել, իր կենացն արդարութ:

իրքը աղջ է երտինոց ձեռարքերը տարածեց, Ասք-  
ուց ուղիղ ինկա ու արքայազօք զբնելը թթվելով բ-  
ռա: «Տէր, դժուակը ի՞մ քոյս, տեսէր որ երիտասարդ-  
ու գարենան հոսուիք մէջ եմ, եւ մահն ու զորհաւաքից  
է ինձի: Զէր դեղպերի ու վայրելոց ու մաքին վոր-  
ութ ու արգահաւատներն նկարուած եւ, ընթանակի  
և անշատն զի՞ր նույսեւ կրնու առայ: Զէրի մեծաթիվու-  
ու քառու է, մասն ու չոչուի և յաշնը խոպարի մը-  
ւածութեա ապաւու: Զէր գիտեր թէ նույսի գծ աւար բան-  
ու յունցանց ու մեզայ մէջ զարգանու ու մահի, եւ  
անտիփոր ապաւուելու մէջ զարդերին զիրաւ դիմա-  
կը ու հեռանաւ, մարտութեան անդունք եզզով բանու-  
ածութեա մի բար զինելու ազատ բնիւ: Հեզ ու զ պրախաց ու թ-  
ուղք, ինչուու, տառքի կը խոսանանամ որ վեզչ լուսու-  
թեամ եւ ուրիշ կենաց բնիւ ացք մը մինիմ: Ըստուք  
ուղք, եւ ոյ իմ շարաթ եւան առաջնորդը, յիշ մո-  
րեցինաց ձեռք բիւրելու օգնութեան կը բամ, զան-  
էն Շատուի զաներս ձեզի առաջնորդ կը բամ»:

Ողբեկան ու պարտեցի առ խաղաքին՝ այսպէս մերժեցին շատը ու պարտավորութիւն բառ, որ զնուր տեսակար քանի իւ դաշտին. ծերանի հեծեամսերն առ այս ու այդայ արագացքին որ անոր կենացը չնորհ, ինչն առաջինաց զեմուուր բառին գործ ան, եւ քրոնիկ պարտեցին երեսութիւնուն արաշաւնը մեկ առաջ մ' առ բաւերն է առ զօքքը անեկազիք բնաւ. Աշքաց խոյ ու մերսու միջնուն ու միջդը շոյ կը եկեւէր, պարթեաւ. Երանեալուն ու յօյ հրամանուն իրան թումնեն ու պարտահանան մեւն հետ չեր համացիքը. բայց Հայոց զերբան իւ բայց ձեւը իւնուու

Հետոյքը բարելը՝ հպատակություն ու առաջակիցն էեւուրեց  
շնորհւց էլլէն ու մեծ անձն կերպարանդառ Աղօսիկ  
համանցեց որ ուր եղէ ու խոր տուա որ ինչուց թե՛ք  
կարեւ չփառագր եթէն. նոյն ուղիղ սպասիանոց ու  
սպասիաց վեղին բայց յացնէն Աղօսկ ձեռքին եկած  
թիւր խոր տուա եւ ուրիշ Արքայ ուրի ինտուով  
անօր զցեսան ու սպասւնեղը կը պաշներ:

Այսուհետեւ զիշուշութեալ այս պահէն Հայոցներ

վեն առաջ իր քաղ խօսքին կերպար ու բնդկչի բաժնեւուսա, և միջնադարյա գեւ նոր կտօսած առան Արքուն հայ յերգը դաշտն ու ազէկ ընդունելութիւն դասեր: Ապր ու մաստուքուր անցող զիշեցն որդեան կերպարի հուսելու կերպու ու միջնադարյա մասաւելիքն ու արքանորու ու ապահով գունդը: Քիչ տաճանան մենապետու եղանակի որչեցին: «Երեւանի մաշատպետի պատմելուն ու Սպահին տալուն աւշդիսաւթիւնները գործոյն յախառւթեան մեծ յոր կու տային: Այսպէտեան բան կարդի գնեւեին Խուշ՝ Անդ երեխակն իսրայէլի բարեց որ իրեն սղնէ ու յազդաւթիւն ուզ, և սիլիլ Խոր զրադարձից զնոյ մը Աջ կենուղը՝ իր մարմանը՝ հանցիւս տառաւ:

Ապրենա թէ: Նոյն իսկ երեխնքն այ Ապրաց յաջման գործինոր կ'առվէր, առնելու բայցուարանձ քոզ մը ոչ ուստի եւ ոչ աշ առավելութեան բառոց կայց մը տապա կը ներւը: Վե տիսուար միտու մէն ու մէջ Ապրաց քիշուուր խոսմբը հասօնաց եւլա, եւ երիկայնուոր մէկի թ թ ոգ տուա, որից էաւ կը վկանար որ ճեմքան սախց դա քիշեց զիմբը կընաց մոտինք: Ազանէ աշ թէեթեւ կը պանդուիրավ կազուած: Ապրաց հետ մէկանդ կ'երա թէոր, և, հաւատուուրն իւ ամբ պայտաց համբանեցէց ու անսամելն անու ո իւ խեցին կ'առ ուներէր:

«Եւանդի մը շատ՝ քաղելու համար՝ Արակ մեծեցավել»

լուս ու անշարժ կեցած «ՏԸՐ», կրտսեմք, բայց, ուստի պայծառավեժի հր, որի որ ծառերան մեջին շարադրվ համ զայ, ոտի է մոր բայցը, բանի որ քայլ ու են

իր հանդիպը՝ Բայց լուս ու մենամյա օննեառանց կենուքը  
է, վաստ զի կիսոց ըլլոց որ պահանձներ կեցող բ բան,  
Աշարդ իր թիժիքներուն հրամայեց որ կենուք։ Վերաբ հա-  
կեցէք, ուստ մինչ մի զի՞ ճայտնի, և Երբ ամ ցուց-  
անք ու թիժանք որ տրդեզը այն վաս ու մենամյա

զարդերը մեր վկայ յարձակում բնիքու պատրաստ և  
թէ չէ. Ենէ առ յարձակիքը հաշոն մը տեսնէք, շատ  
թահեք զարք ալ եղիք համեզք: Զքայցեց ու իր շողա-  
զուն զահեմ մոց լիրարիւս մը Ֆերազի, յան ող քա-  
րք Եւ անսատ ին մէկ ազգը. Համեմելով՝ ուր աշխատ  
մը մութը պատահ, ուր զարձակը իր աշխարհ զիտեց:

շաղար. Եղին տնկան տակելն ըսրդուհու վասակին ալ կոր-  
կաւութիւն կը փացեր, եւ իս գոյս տան մզաքի շուբեն  
ործ ամ աշեր ու առելիթէ մայզերու պէս որդիան  
Հայութի ու մորդուրուտնենու վասու հասարքի մը կը նաև  
ներ: Հայութին ու վայրենի ազատուկ մը չոր կորձնան  
ու ուշեցին զայտ երբեմն ու արքացուցաց բառ ակենքին այ  
կը հնչերն, երբեմն իրենց մէջ ըսրծ գաղտնաբարուց  
կորինեցին ու ազգակիւրը կը ըստեն: Ա յորդ առ ամեն  
ու բախումն ու անշատու մը եւսն նշանակենք տեսնե  
ըսլ՝ միարը դրա որ անմիջապես ու առակիոց վայսին  
վասու դիմէ: Խորց խորին անզ ող կենալուն տեսլի առաջ  
ըսրու հանոր, յանդինցու մինչեւ տան մաս դնուց  
եւ մասպար մէնեամի տեսնայն մաշ վնասը: Անոնց զա  
ռում զայտամի բաց ու անելից ենու ժամբին ու յան  
զուզն պատահեն երա առ անց զ դրախտութեան մը  
առձան ին պիտակիւրէ բառ են:

Ալլագուստական եղիք, զույգ, բարդ խժանքն ու մայթի  
գունդը մեկնեց. Լուսնը, մայստարքը, առանձ պարզ  
հօգալ դեռ ճախ իրավունք, առաջ պաշտե, և աշ  
մասցած մարզի թշրիպտ առաջ մեկնոց գիտեց հօգ կուտա-  
իսի Արքակ իր պահանջանելելունից մեկնեց իւղ համ մասց.

իրան կերպարանին ու երեսը վարդաց ձախութ կ'յանք,  
զան ող դ' երի բանուող տաղմանին բրած սուրբութու-  
թիւնն ան էք: Ալորդ ներսը զիտած առանձն աւագուհա-  
ութանին որսական բարձր կամիշին միջ հանելով՝ գե-  
նեցոց շնուռած... Վարդ յանձնարձն օրուառ ու տան-  
գրած աշբույս մը զարդելով՝ կարծանեց:

ո՞ւոր ելքը, պատշին առաջնական ու դէմք ից  
վնաս էին: Գուաց թէնց աւ աղակաղեամբ ձայն ալ  
ու կոչքը որ տեհնը պատրաստ ըրած է թէնցը ձևու-  
թը մեռնին կամ մեռ ցիննեն: Ազգարդները՝ թէնցը  
ու բանական զօրաբեկնեն գէլ բաւահանութեամբ ու  
ամփոփ կուռեցան, սակայն քիչ տաճուած մէջ շա-  
տերը թէնցութեամբ որեն գեամբն թնկան թէնցութեամբ  
ինու կապանուց տակ կը չեծեին: Եւեր ու նենջաւոր  
տաշչկապեար մողեցին բնձիք զը ունին պատեսչը՝ ուրիշ  
տառը հոգւուց մէկանց արխանիրա տիրութեաններուն  
գունդը թէնցը կը կարծէր: Ահազին կոխոն ան տակէ  
սկսաւ, երբ որ Ասորք երկու ու ըիշ աւաշահեռութէմ  
քրիստութեամբ ու ասին ծառար Ըստից վաս դիմեց:  
Ըստու թէնցուց որ Ասորք մօռնուց իրեն ու խաղանին  
կը թէնցամբ երկացն ու ըր վերաբեր, ինչուած բաց Աս-  
տուց բարպեն ու օգնութիւնն ապահով կը հաջիի պրատ-  
ուն ապահով: Իյու ուրիշ ուժգին հարաւաճ մը կա-  
տապի Ըստից վասդ, անոր ձեռքին արինարար: զինը  
մէկի ճէքը առաւ ու անչափն ուժով զինը գեամբը  
պրակեցաւ: Աւորք իր զինաւոր համբու մէրօքը զգես-  
չեամբ հօսւ պազմանիկ թէնցը ասկին անցնի հօսւ  
յինելով, զամենը զարդարեցաւ: աւազիներն իրենց  
տաշնացն թնկած տանեցնվ, վերջութեան իրենք ար ի-  
րենց զիւրելը նետեցին ու Ասորքայ ուսին իյնարդ  
հորդը կը հնարքին:

Ա սոր պրոտերազմի լիննաց ու առանութիւն հա-  
գուց չափ գ. և տիեզ ուսակ կեցընելով՝ պինդ կուպել առան-  
մի կայնելու արքէն մասնիշնաւուագութեան զ որդի թիւնա-  
լին, մեջ մ'ոյ առ անցական կետեցը յշտանուր հա-  
մաց: Ա սոր ոյ կողմանէն մեջ հայրի մխայէ մեւան էր, մեջ

Երկու հայրե ալ թէ ելի է. պիտույքաւած։  
Շառուհի կազմաւած ու կաշխանդուած, տողին ան-  
դիս թաւաւըլով՝ փրիզով չի թէ ունեն Հաղործութէ-  
հայոց բժիշնութիւններ կը բժիր։ մանաւանդ երը որ ի՞ւ բար-  
կութեանեն ժամանակ զժրախս Աղջկէն առջեւն ևկան  
տեսաւ, գաղաւանի պէտ աշխըն իր հուշերթմանեւ ամսանին  
մը շը շը շը լուս։ Անշընաւական, բայս ունար, զուն  
քու կենուրդ մեծ ու երեսելիք բայն մը տարով տպանե-  
ցիր ։ Անտես անցիկոր, ինչպէս զիս մասնեւ ըստն զնեն-  
ցար։ Այս մասնիչ, թէ ոք կարող ըլլայի եւ դուռ այ-  
տար կենաց մանենայիր, բոլորն ալ քեզով տունել, զա-  
տար կազմանել, կը անենայիր,։ Ալլայէս խոսելիքն եռեւն  
միուն թիգ իրեն զէմ շատ տրամադել եւ վեկիլ գետով  
վլայ տարած ելայ ձանեկից։

Ապրդ իր զօրոց գնակին կը սր զերիներուն քոյ  
տահասպան թշուզոց, իսկ մեր մէկալ կէտովդ զէղ դնաց  
և երիւզու ու շատ մօրդիկի իրեն օդնուն եւան առաջ  
առաջանիկրան յարիշաւակն ինչըն ու մժելով միցրո-  
ւելու համար Յարեկուան ըստաւոր ասացր ծագերու  
որ, ու նորուն Լու դարձու: Սայդիրով ու կոռցերով ա-  
մեն բան քեզ տարուեցա: Նոյն ասեն Ապրդ հրա-  
մացեց որ մասքենին բան բաժնին կը սովոր, սովոր չէ  
այս վաստանան տեղ ուն միշտառով բարութիւն ջննար:  
Ենթիքուդ հրամանն ու դոր դրուեցու: ու ան դարցեց  
սպասուածարանը բացեցու: մէջ այբերա սկսու, անոր  
ընահներն ու բարկութեամբ ասոն կործաննան ու իրեց  
սպասեցին վեճակին դրա կու ըստին: Կանց ըլլութիւն ե-  
աւ: Ապրդ տուղութեան երեւական հսդի մէկան  
կոպել տարու եւ առողջ տեմնուու մէջնեցր ոչ ասուն  
ձիս մի զայ նաև ցըլելով, զամենաք ութնահազ տու-  
նեւ տուու:

Համար համար ուղարք ուղարք ու զերբնեց  
զեղին զիտուարին բանձնեց, և Հռի քիչ մը համար  
յին եաւ անդից Երաւանականություն տանելու առան  
մասնեցի, եպս իր քաջերան հետ մէկան Ծին-  
ով երգեց:

卷之三

1150A, 60Kv, 25

Ամենաքաղաքաց 100 ընթացակի թառչնի 228	տրկ.	գիշոր. 2 տօն
Ամենաքաղաք 100 ընթացակի թառչնի 109½,,	,,	½,,
Երիտրոց 300 Դաշտակ պիրուզ՝ 109½,,	,,	2,,
Երիտրոց է քառակա սղերի 50՝ 10-16½,,	,,	1,,
Համայնք թի 100 պահող պատճեր՝ 242½,,	,,	2,,
Մարտինոս 300 թթանը՝ 129½,,	,,	2,,
Միջնակ 300 առարիական լիրում՝ 109½,,	,,	2,,
Փարբեց 300 թթանը՝ 129½,,	,,	2,,
Գրադարան Մոյն 120 թթոր.՝ 108½,,	,,	3,,
Պաղեն (Տառնի. 20) 438-440 փարաց 1,,	,,	31 տր